Ն. 4956 — 1882 ՅՈՒՆԻՍ 8 ՇԱԲԱԹ — 23 ԻՆՃԻ ՄԷՆԷ — ՄԱԼԱՖՐԱՆԿԱ. ՅՈՒՆԻՍ 20 ՇԱԲԱԹ — Ն. 4956

ՏԻԱԳԼԱՐ

Իսթանպոլ իչին սէնէլիկ մէհիա 10
Ալթը այ՝ » 5
Իւչ » » 3

Թաշրալար իչին մէհիտիէ 10
ալթը այ՝ » 5
Բօսթա իւէրէթի պիզէ այիտ տիր-

ԻԼԱՆԼԱՐ՝

Գէրինճի տէֆա իչին սաթը 3 ղ.
Իքինճի » » » 2 ղ.
Իւչիւնճիւ » » » 1 ղ.

30 ՓԱՐԱ.

Պատգամաւոր Էֆենտի

ՄԻԻՆԱՏԻ ԷՐՃԻԵԱՍ

Իրան սրբասքնա գօնուլմանան իրանաթ ու իխթարաթըն սաթը 5 ղ.
Մէքթուպար Կ. Պ. Փանոսեան խմինէ եազըլը
Իսթանպոլտա, Գալաթատա Բէնկ-էնպիհ-պազարընտա իքսի խանընտա Ն. 41։

١٢٩٨ ՀԱԶԻՐԱՆ ٨ — ١٢٩٩ ՇԱՊԱՆ ٥ — 30 ՓԱՐԱ.

ԹԷԼԵԿՐԱՖ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Բարիս 19 յունիս

Լօնտրատան ալընան պիր թէլեկրաֆնամէ, Ինկիլթէրրանըն Սուէյշ գանալընը իսթիւա իլլէմէկէ նիյէթլի օլտուղունա տայիր վերիլէն հավատիսի թէզքիպ իտիեօր։

Իսկէնտէրիէ, 19 յունիս

Շիմտիէ գատար Մըսրը թէրք իլէ մէմալիքի սահիրէէ միւթէվէճճիհէն հարէքէթ իտէն էճնէպիլէրին սահիբը 32,000 քիշի թահմին օլունուեօր։

Բարիս 19 յունիս

Ֆրանսա իլէ Ինկիլթէրրա մահը հային 22սինտէ Տէրիսատէթտէ ագտ օլունաճագ պիր գօնֆէրանս իչին տիւմէյլի մուազզամաեա տավէթնամէլէր իրսալ իլլէտիլէր։ — Իչպու գօնֆէրանսըն էսասը միւզաքէրաթը, Մըսրտա հալը հազիրը (սթատուգօ) մուհաֆազասը խուսուսու օլաճագ, վէ Մըսրը մէսէլէսինտէն պաշգա հիչպիր մէսէլէ մէվգբի միւզաքէրէեէ վաղ իտիլմէեճէք տիր։

Պապը Ալինին իչպու գօնֆէրանսա իշթիրագ իթմէեէճէկի մուհագագ կիպի կէօրիւնմէքտէ իսէ տէ, գօնֆէրանսըն մահէլլի իճթիմաը Տէրիսատէթ օլմասընա գարար վերիլմիշ, վէ պու իսէ Պապը Ալի իլէ միւզաքէրաթըն վէ իթիլաֆ հուսուլէ կէթիրիլմէսինին գօյայշաբրբլմասը սէպէպինէ մէպնի օլմուշ տուր։

Ամսթէրտամ 19 յունիս

Միլլէթ պանգասը քէնտի սգօնթօսունուն եիւզտէ իւշ պուչուգ օլմասընա գարար վերմի։

Լօնտրա 19 յունիս

Մէճլիսի Մէպուսան — Սըր Զարըս Տիլք պիր սիւալա ճէվապ վերէճէք, ումումի տէվլէթլէրին գօնֆէրանս ագտինէ տաեիր օլան թէքլիֆի գապուլ իլլէմիշ օլտուղլարընը պէեան վէ պունտան մաատա, Սուէյշ գանալընըն պի թարաֆ պիր հալտէ պրագբլմասը թասավվուրունուն գօնֆէրանսըն բրօկրամընը խարիճինտէ օլտուղունու տէրմիեան իլլէտի։

ԱԺԱՆՍ ԲԷՕՑԹԸՐ

Պէրլին, 18 յունիս

Պու կիւն տէվամէրի բէսմիեէտ պէեան օլունտուղունա կէօրէ, Ֆրանսա վէ Ինկիլթէրրա չէհրի հալին եիկիրմի իքիսինտէ Մըսր մէսէլէսինի միւզաքէրէ իչին Տէրիսատէթտէ գօնֆէրանս ագտընը թէքլիֆ իլլէմիշլէր տիր։ Ալմանեա տէվլէթի տէրհալ թէքլիֆի մէզքիւրու գապուլ իլլէմիշ տիր։

Թէլէկրաֆ խապէրլէրինէ նէզարէն, Վիէննա, վէ Բօմա, վէ Սէնթէթերպուրկ գապինէթօլարը տախի գօնֆէրանսա գարիպէն մուվաֆֆագաթ իտէճէքլէր տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Առ Ազգային Երեսփոխան,

Ազգային ժողովոյ կողմէն մատուցուելիք Ուղերձն առ Բարձրաշնորհ Ս. Պատրիարք Հայրն խմբագրուած և ստորագրուած լինելով ի բազմաց յերեսփոխանաց, կը հրաւիրուին անոնք որ դեռ եւս չեն ստորագրած զայն՝ հրամայեն առաջիկայ Հորեքշաբթի ի Կալաթա յԱզգային Մատենադարանն, ուր Ուղերձը պիտի դրուի ի 5 ժամէ մինչև ի ժամ 8, որպէս զի դիւրութիւն լինի ամենայն Երեսփոխանաց իրենց ստորագրութիւնը դնել ի նմին՝ յոգուտ Ազգին։

Նախագահ
Ուղերձի խմբագրութ. Յանձնախ.
Խաչէն Եպիսկոպոս

9 յունիս, 1882
Կալաթա

ՏՕԳԹՕՐ

ՅԱԿՈԲ ԷՖԷՆԴԻ ՍԻՄՕՆՕՖ

Բայիթախթըմզատա վէ միլլէթիմիզտէն օյտուղու հալտէ պիր թապիպի հաղիպ տահա արթմըշ տըր. շէօյլէ քի տօգթօր Յակոբ էֆէնտի Սիմոնօֆ Փարիսատէ քէնտի իլմինի բէք բարլագ սուրէթտէ թահսիլ ու իքմալ, վէ քէնտի շէհատէթնամէսի ախզ ու իսթիհսալ պիրլէ, պու տէֆա պու թարաֆա ավտէթ իլլէտիկինտէն, վէ շիմտիքի հալ եազ մէվսիմի օլմասը ճիհէթլէ Պօղազ իչինտէ, Մէզար պուրնու նամ մահէլլատէ 30 նիւմէրօ իլէ միւրագամ սահիխանէտէ իպամէթ իլլէմէքտէ պուլունտուղունտան, հէր կիւն մահէլլի մէզպուրտէ, քէնտուչէ միւրաճաաթ իտէն քէյֆիպզլէրի զապուլ իլլէմէքտէ օյտուղու կիպի, չարշէմպէհ կիւնլէրի տախի, մէճճանէն օյտուղու հալտէ, պագմագտա տըր։

Բազար իրթէսի վէ բէնճէմպէհ կիւնլէրի, սաաթ 6 տան 8է գատար, Իսթանպոլտա Պաղչէ գաբուսունտա վազը 18 նիւմէրօլու Մէրհամէթճեան էճզախանէսինտէ պուլունմագտա, վէ միւրաճաաթ իտէն քէյֆիպզլէրէ մէճճանէն պագմագտա տըր։

ՏԱԼԻԼԻՑԷ

ԹԷՎՃԻՀԱԹ

Վան վիլայէթի մէրքէզ պէտասէթի մէհքէմէսի միւտաիի ումումի մուավինլիկի, Եօզղատ սանճաղը պէտասէթի մէհքէմէսի միւտաիի ումումի մուավինի սապրգ ճէմալ էֆէնտիյէ,

Եօզղատ սանճաղը պիտասէթի մէհքէմէսի միւտաիի ումումի մուավինլիկի, Եգօտրա պէտասէթի մէհքէմէսի միւտաիի ումումի մուավինլիկինտէն միւնֆասել Ահմէտ Նէյմէթուլլահ էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

Տիւեանու ումումիյէ մէճլիսինէ իթա օլունան հասբլաթ ճէտվէլլէրինէ նէզարէն, յունիսին 12սինտէ իրթամ պուլան պիր մահ զարֆընտա, սէնէի ռապրգատա պու աեա նիսպէթլէ հասբլաթտա էլլի պին լիրա նօգտան զուհուր իթմիշ տիր։ Մահսուլաթ մահէլլէրինտէն ալընան խապէրլէրէ նէզարէն, նօգտանը մէզքիւր մէվճուտա շուրիշլէր հասէպլիյէ Մըսրրա տուխան իրսալաթը քեամիլէն թէրք օլունմասընտան նէշաթ իթմիշ տիր։

Մէզքիւր շուրիշլէր մէվճուտա օյտուգճա բուսուսու սիթթէ վարիտաթընտա ֆազլա զուհուրի մէմուլ տէեիլ տիր։

Մէմալիքի Օսմանիյէտէն Մըսրա կէօնտէրիլէն տուխանընը պէհէր գընէէսինտէն օն զուրուշ ըսմտ ալընը. իրսալաթը մէզքուրէ չօգ օլմագ հասէպլիյէ, պունլարընը մուվագգաթէն թէրքի, տիւեունու ումումիյէյէ թախսիս դելընան վարիսաթընը էքսիլմէսինի մուճիպ օլմուշ տուր։ (Իսրբէն Էֆէնտի)

Էահէմ բաշա հազրէթլէրինին Վիէննատան էվվէլքի կիւն հարէքէթ իտէճէկինի եազմըշ իտիք.

Իշիտիրիտիկինէ կէօրէ միւշարիյէ հազրէթլէրինին էշեալարը բազար կիւնիւ կէլմիշ իսէ տէ, քէնտիլէրինին Վիէննատան հարէքէթլէրինէ տաեիր հէնուզ էմր վերիլմէտիկի ֆէհմ իտիլմէքտէ պուլունմուշ տուր։

Տիւվէյլի մուազզամ սէֆիրլէրի կէչէն ճումատա իրթէսի կիւնիւ Իթալիա սէֆարէթխանէսինտէ թօփլանըպ մէսէլէի հազրէ իւզէրինէ իճրաի միւզաքէրէ իլլէմիշլէր տիր։

Մըսրրա սէվգ օլունաճագ թապուրլարըն պէշինճի օրտուի հիւմեունատան ալընաճաղը, վէ պունլարըն նագլէրի Ինկիլթէրրա տէվլէթի թարաֆընտան պու իշ իչին հիւքիմէթի Սէնիյէսինին էմրի թահթնա զօնուլաճագ սէֆային իլէ իճրա օլունաճաղը բէք միհթէմէլ տիր։

(Լ. Թ-ութ)

Լօյտ գումբանեասընըն պօշտա պուլունան վէ միգտարը օն պէշէ պալիզ օլան պիւթիւն վաբօրլարընը, Մըսրնատան տիշարը չըգմագ արզուսունտա պուլունաճագ ֆամիլեալարը թաշրմագ իւզրէ, Իսկէնտէրիյէյէ կէօնտէրիլմիշ օլտուգլարը իշիտիլմիշ տիր։

Ավթրիա-Մաճարիսթան սէֆարէթ հէյէթի կէչէն ճումատա կիւնիւ Պէյօղլունատան Պիւեիւք-Տէրէէ նագլ իլլէմիշ տիր։

Պէրլինտէն պիր Ալման զազէթասընա եազըլըբընա կէօրէ, Ալմանիա օրտուսունտա միւլազիմի էվվէլ րիթպէսինտէ պուլունան Հէլֆէլտ, Մէմալիքի Օսմանիյէտի ժիմնազ ուսուլինտէ պիր մէքթէպ թէսիսի իչին տէվլէթի Ալիյէ խրատմէթի ասքէրիյէսինէ կիրմէկէ բուխատթ իսթիհսալ իլլէմիշ տիր։

Մուգատէմա Պէրլին սէֆարէթի Սէնիյէսի ախաշէ միլիթէրիկինտէ պուլունան էրքանը հարպիյէ պինպաշըլարընտան Նուրի պէյին, հարպիյէ նէզարէթի ճէլիլէսի խրատմէթինտէ իսթիխտամ օլունմագ իւզրէ Ալմանիատան ճէլպ օլունան զապիթանատան Գօհլէր բաշանըն մայէթինէ թային օլունտուղու խապէր ալընմըշ տըր։

Տէվլէթի Ալիյէ ալէյհինտէ մուզիրը պէնտլէր նէշր իթմէսինտէն տօլայը մէմալիքի Շահանէյէ իսխալի թահթը մէճլիսյէթէ ալընան Գիլօ նամ Թրիէսթէ զազէթասընըն պու քէրրէ մէմալիքի շահանէյէ իսխալինէ թարաֆը հիւքիմէթի Սէնիյէսէն միւսաատ պույրուլմուշ տուր։

Մէճլիսի սբհհիյէի ասքէրիյէ բէեիսի ֆէրիգ Նուրի բաշա հազրէթլէրինէ Ռուսիա տէվլէթի թարգիճնատան Սէն-Սթանիսլաս նամ նիշանընը պիրինճի բիւթպէսի, վէ խասթախանէլէր միւֆէթթիշի միրալայ Անկէլի պէյէ տախի նիշանը մէզքիւրան իքինճի բիւթպէսի իհսան օլունմուշ տուր։

Թէլէկրաֆ վէ բօսթա նազրը աթուճֆէթը Իզզէթ էֆէնտի հազրէթլէրինէ, պիրինճի նիշանը Օսմանի իհսան պույրուլմուշ տուր։

Պրէզիլեա սարիյէ նէզարէթի միւտիրլէրինտէն Մ. Ժօզէ Բանտէր Աղիլօ կէչէն ճումատա իրթէսի կիւնիւ չէհրիմիզէ մուվասէլէթ իլլէմիշ տիր։

Կէրէք Իսլամ վէ կէրէք Խրիսթիան օլարագ պիր չօգ ֆամիլեալարըն տիւն սապահ Իսկէնտէրիյէյէ կէլէն Տագհիլիյէ նամ Մըսրը վաբօրույա Տէրիսատէթէ կէլտիքլէրինի զազէթալար եազըեօրլար։

ՄԸՍԸՐ

(Մըսրը մէսէլէսինէ տայիր զազէթալարտա կէօրիւլէն հէր նէվ հավատիսաթը տէրճ իլլէմէքտէ օլտուղումուզ կիպի, թէրճէմանը Հազգաթ զազէթասընտա կէօրիւլէն վէ շայեանը տիգգաթ պուլունան աթիտէքի ֆըգրաեը տա այնէն նագլ իտէրիզ։)

Մայիսին 29ունճու բազար կիւնիւ, սաաթ 5-6 բատատէրինէ, համմալ թագմընտան պիր տատմ, Մալթալը պիր էֆէնտինին եիւքիւնիւ խանէսինէ գատար կէօթիւրիւր։ Մալթըզ, մէրգումա եալընըզ երիկրմի բարա իճրէթի վերմէք իսթէմէքլէ, համմալ, իճրէթի մէզքիւրէնին ազլըզընը տէրմէեան իթտիքտէ, զազէպլէնէրէք, ճիւզի միւշաթէմէտէն սօնրա պիր պըչագ չէքիպ համմալըն գարընընը տէվմիշ։

Պունուն իւզէրինէ, համմալ, պաղըսագլարընը էլլէրի իլէ թութարագ ճիվար գարաղօլա կիտիպ պէեանը հալ իթմիշ իսէ տէ, բօլիս մէմուրու մահէլլի վագաաեէ կիպիպ, թէտգըգաթը իպթիտաիեէյէ միւպաշէրէթ իլլէյինճէեէ գատար, կէրէք եէրլի վէ կէրէք էճնէպիլէրտէն պիր չօգ ատէմ մահէլլի վագաատէ իճթիմա իթմէլէրի իւզէրինէ, Մալթըզ տախի խանէսինին իւզէրինէ չըգըպ բէվօրէր իլէ գուրշուն աթմագա պաշլար պաշլամագ, էթրաֆտա պուլունան տիկէր էճնէպի խանէլէրինտէն տախի աշաղրտա միւթէրաքքիմ խալգ իւզէրինէ գուրշուն եաղտըրըլմագա պաշլանըլմըշ։

Պու հալտէ գարաղօլտան սիլահսըզ օլարագ պիր մըգտար էֆիրատ կէլմիշ իսէ տէ, էհալիի միւճթէմիա իտիլէն աթէշի կէօրիւնճէ, սօնրա վէ պըչագ իլէ մուգապէլէեէ գալգըշարագ, միւնազատա հատտը մաարուֆտան խարիճ պիր էհէմմիյէթ բէյտա իլլէտիկինտէն, կէլէն էֆրատ սիլահլարընը տախի ալմագա ավտէթ իթմիշլէր։

Պու հալտէ կէչէն վագթի իւզէրինէ, մուգատէլէ պիյիւսիւքճէ պիյիւմէքլէ պէրապէր, պու միսիլու գարբշըգլարը ֆուրսաթ իթթիխազ իթմէկէ հէր զէման մունթազըր պուլունան հայլագ վէ խըրսըզ մագազէսի տախի պագալ վէ սայիրէ միսիլլու պէշ տիր քէքանը եազմաեա գալգըշընճա, բօլիս վէ ժանտարմա վասէթասըյլա տախի տրպէտանընը էօնիւնիւ տրնամատճագը անլաշըլարագ, Իսկէնտէրիյէտէ միրալայ Իզզէթլու Սիւլէյման պէյին գումանտասը ալթընտա պուլունան պիր ալայ տասքիրի նիզամիեէ մէնսի միւնազատէէ միսարաաթ իյլէեէրէք, իեատէյի տասիյէ մուվաֆֆագ օլմուշ։ Վէ եազմաճըլարընը քեաֆֆէսի հիւքիմէթի ասքէրիեէ թարաֆընտան թութուլմուշ տուր։ Իշպու տրպէտա, Իսկէնտէրիյէ լիմանը բիշիկեասընտա պուլունան Ինկիլիզ տօնանմասընտան իսթիխպար օլունտուգտա, ֆիլիգալար իլէ գարաեա պիր մըգտար ասքէր չըգարըլմագ խթէնիլմիշ իսէ տէ, միրալայ Սիւլէյման պէյ սահիլէ կիտէրէք, պիր նէֆէր ասքէր գարաեա չըգարտա, պունու իլանը հարպ մագամընտա թէլագդը իյլէեէրէք վուրաճաղընը տէրմէեան իթմէքլէ, տասքիրի մէզքիւրէյի լեատէյէ մէճպուր իյլէմիշ տիր։ Պու էնտատէ Ֆրանսըզ գօնսօլոսու տախի տիզէ գատար տէնիզէ կիրիպ, Ինկիլիզ ֆիլիգալէրինէ, քէնտիսինին Ֆրանսըզ գօնսօլոսու օլտուղունու պիլ պէեան, զաթէն արպէտա պատթըրըլմըշ օլտուղու ճիհէթլէ, լիւզում վէ իհթիեաթըն ֆէվգինտէ օլարագ գարաեա ասքէր չըգարըլաճագ օլուրսա, տասքիրի Մըսրրիեէնին աթէշ իտէճէկինի պիթթէֆիհիմ, Ինկիլիզլէրի ավտէթէ մէճպուր իթմիշ տիր։

Պու արպէտա էնասընտա, միրալայ Սիւլէյման պէյին կէօսթէրտիկի գայիտէշինասրդ բէք միսթահսէն օլուպ, հաթթա Մըսրը ճիհատիեէսինին իեատէեի տասիյէ էմրինտէքի խըսամէթլէրինէ, Իսկէնտէրիեէտէ պուլունան գօնսօլոսարը տախի թէշէքքիր իյլէմիշլէր տիր։

Պու արպէտատա, Մըսրըլըլարըն էլլէրինտէ սօքա վէ պրչագտան պուշգա հիչ պիր շէյ պուլունմատըգը ճիհէթլէ, աթըլան գուրշունլարընը քեաֆֆէսի էճնէպիլէր թարաֆընտան աթըլտըգը մուհագագ օլուպ, հալպուքի մագթուլինի էճնէպիեէնին էքսէրիսի գուրշուն իլէ վուրուլմուշօլտուգլարընտան, պունլարըն հէր խանէլէր իւզէրինտէն աթըլան գուրշունլարըլա թէլէֆ օլունուգլարընա շիւբհէ գալմամըշտըր։

Ճէրիհատար օյան գօնսօլոսարա կէլինճէ, պունդար, մահէլլի վագաաեէ, էլպիսէեի ատիյէ իլէ կիտիպ, պու հալտէ քէնտիլէրինին կէօրտիւկի մուամէլէ, գօնսօլոսուգ սըֆթաթը բէսմիեէսի ալէյհինտէ տէյիլ, մահգա, գարբշըգլըգ էսնասընտա գազա սուրէթինտէ վուգու պուլտուղու սապիթ օլմուշ տուր։

Խըտիվ հազրէթլէրի թարաֆընտան 26 բէճէպ 1299 թարիխիյլէ ճիհատիեէ (հարպիեէ) վէ պահրիեէ նէզարէթինէ իրսալ օլունան թէզքէրէնին թէրճէմէսի տիր։

Տիւնքի կիւն Իսկէնտէրիեէտէ զուհուր իտէն, վէ էհալինին հէեէճանընը մուճիպ օլան վէգաեիի վէխիմ իւզէրինէ թահգըգաթա մուպաշէրէթ օլունմուշ տուր։

Ժէնէրալ-գօնսօլոսար պու կիւն տէվլէթլու Տէրվիշ բաշա հազրէթ-

լերի հաղբը օլտուղու հալտէ պէ-նիմ իլէ կէօրիւշլուպ, թահթը հիմաեէլէրինտէ պուլունան էճնէպի-լերին ճան վէ մալէրինին թէէմին օլունմասընը խբտիվի Մըսըր սբֆա-թըյա պէնտէն, վէ տէվլէթի Ա-լիեէ գօմիսէրի Տէրվիշ բաշատան թալէպ իյլէտիլէր։ Պէն տախի մէ-սուլիյեէթի գապուլ իլէ թէպաակ էճնէպիեէնին ճան ու մալինի թէէմ-մին իյլէտիմ, օ հալտէ գօնսօլօսլար հաղբը պուլունտուղլարը հալտէ սի-զի տախի ճէլպ իտիպ, կէրէք Դա-հիրէ վէ կէրէք Իսկէնտէրիեէտէ ասաքիրի Մըսըրիեէ գօմանտասընտա պուլունան զապիթանա էճնիյ-եէթի ումումիեէեէ խալէլ կէթի-բէն ահվալըն մէննի զբանընտա թէ-տապիրի միէսսիսէ իթթիխազ օ-լունմասընա տաեիր էվամիրի լազբ-մէ իրսալինի թէնպիհ իյլէտիմ, պի-նապէրին ասքէրին էճնիյեէթի ու-մումիեէեէ թէմամիյլէ իթինա իյլէ-մէսիյլէ տաեէյին վիգաեէ իտիլ-մէսինէ տաեիր էվամիրիմի թահրի-բէն թէէքիտ իտէրիմ։

Սիզին պէնիմ նէզտիմտէ մէսուլ օլտուղունուզ կիպի, մաեէթինիզտէ պուլունան հէր պիր զապիթին տախի պիզզաթ մէսուլ օլանագլարընը, ճիմիլեեէ թէֆհիմ իտինիզ։

—

Իսկէնտէրիեէտէ մուգբիմ Ինկիլ-թէրրա գօնսօլօս վէքիլի Մ. Դալ-վէր թարաֆընտան տէվլէթի մաթ-պուասընա թագտիմ օլունան ըսս-մի բարօրթօնուն պազը ֆբգրալարը Սթամպուլ զաղէթասընտա կէօրիլ-միշ օլմազին, պիթթէրճէմէ տէրճի միւնասիպ ատտ իտիլմիշ տիր։

Իսկէնտէրիեէ մութասարրֆը թարաֆընտան պիր թէզքէրէ վա-րիտ օլմասը իւզէրինէ, արապա իլէ պիւյիւք մէյտանա կիթտիկիմիզտէ, սօգագլարտա թէճէմմիւ իտէն վէ հէյեէթլէրի ինսանա տէհշէթ վէ-րէն արապլարը հարէքէթի շէտի-տէլէրինի միշահէտէ իյլէտիք, ճիմ-լէսինին էլինտէ սօբալար վէ սայիրէ պուլունուպ, քէնտիլէրէ ասլա զա-բարը թօգունմասան կէլէն կէշէն-լէրէ պունլար իլէ թէհտիտ իյլէմէք-տէ իտիլէր։ Հաթթա պազբարը, պաշարը գան իլէ միւլէմմա օլտու-ղու հալտէ, գաշմագտա օլտուգլա-րընը կէօրտիւք։ պազբար տա կէօ-զիւմիզին էօնիւնտէ տաեագ եէ-տիլէր, պունլարըն իչինտէ իքի նէ-ֆէր տէ բէք թէմիզ կիյինմիշ էվ-բօբալբար պուլունուպ, պունլարըն սիվիլ էլպիսէ կիյինմիշ տօնանմա զապիթլէրինտէն օլտուգլարը զանն օլունմուշ տուր։

Արապամբզատան պէշ տաբմ ու-զագտա պիր ասքէր պիր Եունան-լըեը վուրուպ թէլէֆ իթտի. սաղ վէ սոլ թարաֆբմբզտա պիզտէն ի չ տաբմ ուզագտա տիկէր զաթլար տարպ իտիլմիշլէր տիր։

Արպէտաճբլար եօլումուզու չէ-միրմէկէ պիզի մէճպուր իյլէմիշլէր տիր։ Պիզիմ էօնիւմիզտէն կիտէն Եունան գօնսօլօսու տախի եօլտան կէրի տէօնմէկէ մէճպուր օլմուշ տուր։

Պիր գաչ տաբմ կիթտիքտէն սօնրա պիր նէֆէր Մըսըր ասքէրի տ-բապամբզին էօնիւնտէ օթուրան գավասբմբզին գօլունա գբլբճ իլէ վուրմուշ, վէ հէր նասբլ իսէ գբ-լբճ արապաեա թէստիւֆ իտէ-բէք օտուն բարչալարը արապանին իչինէ գատար տիւշմիշ տիր։

Օ սբրատա պիր թագբմ Մըսըր տասքէրի տէ Եունան գօնսօլօսունուն արապասընը թէվգբֆ իթտիկէր, մէգքիւր արապատա պուլունանլար ճէպրէն էնտիրիկպ սուի մուամէ-լէեէ տիւշար օլմուշլար տըր։ Եու-նան գօնսօլօսու սօբա իլէ տարպ օ-լունուպ բէֆիդլէրի միւտաֆատ ու մուհաֆազաեա գալգբշտբգլարը հալտէ պաշլարը եարալանբպ գան-լարը ազմբշ տբր։ Պիզիմ արապա-մբզը տա թէվգբֆ իտէճէքլէր իտի, հէլէ արապաճբ հայվանլարը գբբ-պաճլաեբպ, ֆիրարա մուվաֆֆագ օլտուգ, պունուն իլէ պէրապէր Գահիրէ Ինկիլթէրրա գօնսօլօսու Մ. Գուգսն սօբա իլէ պաշընտան եա-բալանը։

—

Տէվլէթլու Հօպարթ բաշա հազ-բէթլէրի թարաֆընտան Սթանտարտ գազէթասընտա նէշր օլունան պիր մէքթուպտա, Ինկիլթէրրա տէվլէ-թինին Մըսըր մէսէլէսինէ միւտա-խէլէսի մուահիզէ օլունմուշ տուր։

Հօպարթ բաշա հազբէթլէրի մէգ-քիւր մէքթուպտա շէօյլէճէ պէ-եանը էֆքեար իյլէմիշլէր տիր։

«Ինկիլթէրրա տէվլէթինին ագտ իթտիկի պիր իթթիֆագը մուախէ-զէ իթմէք սէլահիյեէթինի հաեիզ տէյիլ իսէմ տէ, պէօյլէ պիր պուհ-րան հալինտէ Ինկիլթէրրանընը քէն-տի մէնաֆիինէ խըտմէթ իթմէսի լազըմ կէլիր իտի։

«Մէնաֆիի մէգքիւրէսի իգթի-զասընճա Ինկիլթէրրա տէվլէթի Ա-լիեէնին հուգուգու հիւքիմրանի-սինի գուվվէթլէնտիրմէլի տիր, զի-րա Մըսըրտա եալընըզ սալթանա-թը սէնիեէ հիւքիմտար տըր։

«Մըսըրտա պիրի տէվլէթլէր, վէ պիրի տախի տէվլէթի Ալիեէ ճանի-պինտէն իքի բօլիթիգանընթասավ վուրու նապէճա տբր։ Բօլիթիգա-նընը պիր սիեագ իւզրէ օլմասը լա-զըմ կէլիր... Ինկիլթէրրա սալթա-նաթը սէնիեէնին պուհրանը հազբ-էսինտէ մուավէնէթ իյլէտիկի հալ-տէ, ումում Իսլամբրընը մէճմու-նիյեէթսիզլիկինի պէրթարաֆ իթ-մէկէ չարէ պուլմուշ օլուր։»

—

Ֆար տիւ Պոսֆօր զազէթասընտա օգունմուշ տուր.

Տէվլէթլու Ահմէտ Մուխթար բա-շա հազբէթլէրինին Ֆէվսաեիտ վա-քօբուլրա Իսկէնտէրիեէեէ ազիմէթ իտէճէկինի էվվէլճէ պէեան իթմիշ իտիք։ Պու քէրրէ Մըսըր ճանիպին-տէն մէճՈունիյեէթի մուճիպ օլա-ճագ խապէրլէր վասբլ օլմասը իւ-զէրինէ միշարիլէյհին ազիմէթի թէէխիիր իթմիշ տիր։

Կիւն պէ կիւն թէէմմին իտէճէք խապէրլէր վասբլ օլմագտա օլտու-ղունտան պու ֆիքրտէն պիթիւն պիթիւնէ վազ կէչիլէճէկի զանն օ-լունուեօր։

Տիւն (էվվէլքի կիւն) խարիճիեէ նազբրը բաշա հազբէթլէրինէ վա-րիտ օլան հավատիս մէճՈունիյեէթի մուճիպ պուլունմուշ, վէ տիվէլի մուազզամա գօնսօլօսլարընդն Խբ-տիվ հազբէթլէրինէ իպրազ իթթիք-լերի մուավէնէթ, էֆքեար ու էզ-հանը թէսքին իյլէտիկինտէն, պուն-տան տօլաեր Տէրիսաատէթտէ պու-լունան սիֆէրաեա պէեանը թէ-շէքքիւր իտիլմիշ տիր։

—

Թայմբզ զազէթասընընն 11 յու-նիս թարիխիյլէ Բարիստէն ալտբզը թէլէկրաֆնամէ տիր.

Տիւն ագշամ Ֆրանսա խարիճիեէ նէզարէթինտէ վէրիլէն սուարէտէ, Ֆրանսա մէպուսլարընտան պիր զաթ իլէ տէվլէթի Ալիեէ ոէֆիրի Էսատ բաշա հազբէթլէրի պէյնինտէ պիր միւքեալէմէ մուգու պուլմուշտուր։

Մէպուսու միւտաիլէյհ սէֆիր բաշա հազբէթլէրինէ «գօնֆէրան-սը գապուլ իթմէեօր իմիշինիզ» տէմէսի իւզէրինէ, բաշի միշա-բիլէյհ հազբէթլէրի տախի շէյլէ ճէ ճէվապ վէրմիշ տիր, «իսայբր գօնֆէրանսը գապուլտան շէ.բինմէ-եօրուզ, օնուն ֆաեիտէսիզ օլտու-ղունու պէեան իտիեօրուզ. պու իսէ պաշկա պիր շէյ տէմէք տիր։ Գօն-ֆէրանսը գապուլ իտիպ իթմէտի-կիմիզի ճէվապ վէրմէկէ լիզում եօք տուր։ Պիզէ պիր գօնֆէրանս թէքլիֆ օլունտու, պիզ տախի Մը-սըրա պիր գօմիսիօնու մախսուս ի-զամ իթտիկիմիզտէն շիմտիլիք գօն-ֆէրանսըն լիւզումուզ օլտուղունու պէեան իյլէտիք։

Մէպուս —Օ հալտէ գօնֆէրան-սը լիւզումսուզ օլտուղու զանընընտա պուլունմագ իւզրէ, Տէրվիշ բաշա հազբէթլէրինին մուվաֆֆըեէթինէ մի՞ էմնիյեէթ իտիեօրսունուզ. չիւն-քի գօնֆէրանսըն լիւզումսուզլուղու իտտասընտա պուլունտուղունուզ սբրատա իտտանընզըն էսասը, Մը-սըրա կյզամ օլունան գօմիսիօնուն մուվաֆֆագ օլմասը տբր։

Սէֆիր բաշա —էվվէթ քէնտի քէնտիմիզէ գալտըղըմըզ հալտէ, Տէրվիշ բաշանընն մուվաֆֆագ օլա-ճաղընը իւմիտ իտէրիզ։

Մէպուս —էֆքեարը ալիեէնիզ նէ՞ մէրքէզտէ տիր։

Սէֆիր բաշա —Տէմէք խսթէեօ-լում քի, զահիրէն պիզէ մուավէ-նէթ կէօսթէրիլիպ տէ, խէֆիէն ալէյհիմիզտէ մուխալիֆէթ թահ-րիք օլունմազ իսէ, Տէրվիշ բաշա հազբէթլէրի մուվաֆֆագ օլապիլէ-ճէք տիր։

Մէպուս —Ֆագաթ գօնսօլօսլար, Տէրվիշ բաշա իլէ Մըսըր ֆբբգաի միկիյեէսի բուէսասը պէյնինտէ ճէրէեան իտէն միւզաքէրաթա միւ-տախէլէ իյլէմէեօրլար։

Սէֆիր բաշա —էվվէ՛թ, անճագ միւտախէլէ իթմէմէնին տախի ճինս-լերի վար տբր. էվվէլա սուի նիյեէթ իլէ միւտախէլէ իթմէմէք օլապի-լիր, սանիէն տէվլէթի Ալիեէնին հուգուգու հիւքիւմրանիսինէ բիա-եէթէն միւտախէլէ օլունմազ։ Իշթէ պու իքինճի սուրէթտէ հուգուգու Սէնիեէեէ բիտեէթլէ միւտախէլէ-տէն իճթինապ օլունտուղու թագ-տիրտէ պիզ տէ մուվաֆֆագբյեէ-թէ միւյեսսէր օլուրուզ, զիրա Մը-սըր մէսէլէսի տախիլի պիր մէսէլէ օլուպ, տիվէլի էճնէպիեէեէ թէալ-լիգի եօգ տուր, վէ թէավիեէսի տէ եալընըզ Հիւքիմտարը զիյշանը (Զա-թը հազբէթի Բաաիշահի) թարա-ֆընտան իյճապ իտէր։

Մէպուս — Լիւզում կէօրիւլիր իսէ Տէրվիշ բաշա հազբէթլէրի թա-րաֆընտան ճիհատիեէ նէզարէթի-նին տէրիւհտէ օլունաճաղը սահիհ մի՞ տիր։

Սէֆիր բաշա—Պու բիվաեէթ դա-զէթարատա կէօրիւլմիշ իսէ տէ, պէն սբհհէթինէ ինանմամեօրում։

—Պիր սիւալ տահա իյրատ իտէ-յիմ։ Զաթը հազբէթի Բաաիշահինին Թէվֆիզ բաշա հազբէթլէրինի Խբտի-վիյեէթի Մըսըրիեէտէ իպգա պու-եուրուպ, պուեուրմամեաճագլարընը սիւալ իթմէեէճէկիմ, չիւնքի պու սիւալիմէ ճէվապ վէրմէեէճէկինիզի պիլիրիմ։ Ֆագաթ սուլթան Ապտիւլ Համիտ խան հազբէթլէրի, Ապ-տիւլ Ազիզ խան հազբէթլէրինին եէրինտէ օլսալար իսի, միւշարիլէյհ հազբէթլէրի կիպի, Մըսըրտա Խբ-տիվիյեէթէ միրասխօրլուգ ուսուլ-նին թախիլիյլէ, Իսմաեիլ բաշանընն եէրինէ միւշարիլէյհին մախսուսմա-նին գաեիմ օլմասը ուսուլինի թաս-տիգ պուեուրաճագլա՞ր մը իսի։

—Պիրինճի սիւալա ճէվապ վեր-մէեէճէկիմի թախմին իյլէմէնիզ ատ հադգընընզ վար տբր. իքինճի սիւա-լա կէլինտիկինտէ, Սուլթան Ապտ-իւլ-Համիտ խան հազբէթլէրինին, օլ հալտէ, գավանլիյնի Իսլամիեէնին թայեին իթմիշ օլտուղու ուսուլուն թէպտիլինէ տալա բիզա օրնաեա-ճագլարընը պէեան իտէրիմ։

(Մեռանպաւ)

ԹՐԱՄՎԱՅ ՇԱՐԹՆԱՄԷՍԻ

Տէրիսաատէթտէ ինչա օլունաճագ Թբ-բամվայ խաթթարընա տայիր շարթնա-մէ սուրէթի տիր.

Պիրինճի մատտէ. — Տէրիսաա-տէթտէ Թրամվայ շիրքէթի մէճլի-սի իսարէսի ազասընտան օլուպ, շիրքէյի մէզքիւրէ նամընա հարէ-քէթ իտէն սատատէթլու Էսուարս էֆէնտի վէ սատատէթլու Սեպուհ Մագասա էֆ. վէ իզզէթլու Բաս-պալի էֆէնտի իլէ Մ. Դաղնէօվ վէ Մ. Ֆէրնանտէս վէ Մ. Բալիեէ, թա-բաֆը սալթանաթը Սէնիյեէտէն պէր մուճիպի մուգավէլէ իմթիեա-զը իթա օլունան թրամվայ իւչ խաթթ օլարագ աթիտէ մուհարբէր ճատ-տէլէրտէն կէչէճէք տիր.

Պիրինճի խաթթ. — Դալաթատա քէայրի Վօյվոտա սօգաղընտան պէտ իլէ, Դապրիսթան վէ Թէբէ-պաշը սօգաղլարբյա Պէյօղլունուն պիւ-յիւք ճատտէսինտէն վէ Թագսիմ վէ Բանկալթիտէն միրուր իլէ Շիշ-լիեէ միւնթէհէի օլաճագ տբր։

Իքինճի խաթթ. — Գարաքէօյ քէօբրիւսիւնիւն Խթանպոլ ճիհէ-թինտէն պէտ իլէ, Պալբգ-բազարբ վէ Օտուն-գարուսու վէ Գաբանը տագիգ վէ Ճիպալի վէ Ֆէնէր վէ Պալաթ վէ Տէֆթէրտարտան միրուր իլէ, Էեուպա գատար թէմտիտ օ-լունաճագ տբր։

Իւչիւնճիւ խաթթ. — Պիրինճի խաթթընը իյէրուտէ թայեին օլունա-ճագ պիր մահէլլինտէն այբբլարագ, Թաթավատան միրուր իտէճէք տիր։

Իքինճի մատտէ. — Պիրինճի խաթթընը Վօյվոտա սօգաղը իլէ Ալ-թընճբ տայիրէ յի պէլէտիեէ պէյ-նինտէ պուլունան պիրինճի գբսմբ իլէ իւչիւնճիւ օլան Թաթավա խաթթընընն ինչասը, շիրքէթճէ իխ-թիեարի օլաճագ, վէ գբսմբ մէզ-քիւր իլէ իւչիւնճիւ խաթթ ինչա իտիլտիկի հալտէ, սայիր խաթթ-լարընն ինչասը հագգընտա ճարի օ-լան շէրայիթի ումումիեէեէ թագի պուլունաճագ տբր։

Իւչիւնճիւ մատտէ. — Եէնի իմ-թիեազ ֆէրմանը ալիսի թարիխին-տէն իթիպարէն, պիրինճի խաթթ, պիր պուչուգ, վէ իքինճի խաթթ, իւչ սէնէ զարֆընտա իքմալ օլու-նաճագ տբր, վէ թարիխի մէգքիւր-տէն իթիպարէն, իւչ սէնէ ինգբ-զասընտա, չաեէտ իւչիւնճիւ խաթ-թընն ինչասընա շիրքէթ հէնուզ պէտ իյլէմէմիշ պուլունուր իսէ, իչ-պու խաթթընն ինչասընա տայիր օ-լան հուգուգունտան սագբթ ատտ օլունաճագ տբր։ (Տեվամ)

ԽԱՐԻՃԻՑԻ

ՄԻՍՍԻ ԴԱՎԼԷԹ

Ավսթրիա-Մաճարիսթան իմբէ-բաթօրլուղունուն մալիեէ նազբրը ճէտիտի Մ. Պէնժամին Դալլէյ տբ Նաքի-Գալլօ, 1838 սէնէի միլատի-եէսի դեկտեմբեր այընընն 22 սինտէ թէվէլլիտ իյլէմիշ օլուպ, Մաճա-րիսթան ասբլզատէկեանընտան օլան էն գատիմ պիր սեիլէեէ մէնսուպ տուր։ Միւսիլէյհ հէնուզ կէնճ սինինտէ կէրէք ալէմի բօլիթիգբյ-եէ վէ կէրէք քիթապէթտէ իպրազ իյլէտիկի տսաբ իլէ հէր քէսին նա-զարը տիգգաթընը իւզէրինէ ճէլպ իյլէտի. ալթը սէնէ միւտտէթ Պէյկ-ղատա Ավսթրիա-Մաճարիսթան ժէ-նէրալ գօնսօլօսլուղու մէմուրիյեէ-թինտէ գալտբգտան, վէ պու միւտ-տէթ զարֆընտա Պօսնա վէ Հէրսէք տախիլինտէ բէք չօգ ոէյեահաթ-լար իճրա իտիպ, էեալաթը մէգ-քիւրէ իլէ, էհալիսի հագգընտա քէսպի վուգուֆիյեէթի թամմէ իյ-լէտիքտէն սօնրա, պու մէմուրիյեէ-թինտէն խաթիֆա իյլէեիպ, Մաճա-րիսթան բաբլամէնթօսու ազալբզը-նա ինթիխապ օլունտուղունտա, Պօսնա վէ Հէրսէքին Ավսթրիա Թա-բաֆընտան իսթիլսընը էն զիեեատէ թէշվիգ իսէնիլէրտէն պիրի օլտու։

Պիր մէմուրիյեէթի մախսուսէ իլէ Եարգա կէօնտէրիլտիկի սբրատա, Մ. Դալլէյ Ռումէլիի Եարգի միւխ-թէլիթ գօմիսիօնու ազալբզընա տա-խի թայեին օլունուպ, պու մէմու-րիյեէթինտէ քէնտիսինէ ֆէվգէլա-տէ վէ մէէզունիյեէթի քեամիլէեի հաեիզ էյի իւնվանը տախի վէրիլ-տի։ Պիր միւտտէթ սօնրա պու մէ-մուրիյեէթինտէն տէ տազ օլունուպ խարիճիեէ նէզարէթի տաեիրէսի միւտիրի սանիլիկինէ թայեին օլուն-տու, վէ պարօն տբ Դալիսին Տէրի-սատատէթ սէֆարէթինէ նասպընան սօնրա տաեիրէեի մէգքիւր պաշ միւտիրի թայեին իտիլտի։

Ավսթրիա-Մաճարիսթան մալիեէ նազբրը ճէտիտինին բօլիթիգա ա-լէմինտէ թութտուղու մէվգբլար պունլար օլտուղու կիպի, քիթա-պէթ ալէմինտէ տէ, Մաճարիսթան մէճլիսի մէպուսանընա ազա պու-լունտուղու էնտատ մուհաֆազա-քեարան (գօնսէրվատէօր) ֆբբգա-սընընն վասբթաի նէշրի էֆքեարը օ-լան Քէլէթ-Նէբէ զազէթասընընն պաշ մուհարրիրլիկինտէ պուլուն-մուշ տուր։ Պունտան մատտա Մ. Դալլէյ Սթուարթ Միլլին ոՀ ԼԷԳԷՆԴ (հիւբրիեէթ) նամ քիթապընը թէր-ճէմէ իթմիշ, վէ մէգքիւր էսէրտէ քէնտի շախսի էֆքեարընը տա պէ-եան իյլէմիշ տիր։ Միւշարիլէյհ Սբ-պիա իւզէրինէ պիւեիւք պիր քի-թապ եազմբշ օլտուղու կիպի, Ռու-սիանընն շարգատա թութտուղու բօ-լիթիգա հագգընտա, թարիխտէն կէթիրմիշ իսպաթլար իլէ իյդահ ի-տիլմիշ, պիր թէէլիֆքէրտէսի տախի վար տբր։

Մ. Դալլէյին սօն էսէրինտէ Մա-ճարիսթանտա քէօյ վէ գատապալար պէյնինտէ պուլունան շբմէնտբֆքէր-լէրը իւզէրինէ պահս օլունմուշ օ-լուպ, մէգքիւր քիթապ տահա բէք-ազ վագբթ էվվէլ նէշր իտիլմիշ տիր։

ԿԱՐԻՊԱԼՅԻ

Էօրօբ զազէթասընընն, ուզուն միւտտէթ Ամէրիգատա իգամէթ իյ-լէմիշ օլան մուհարրիրլէրինտէն պի-րի, մէգքիւր զազէթատա Կարի-պալիի հագգընտա մուիւմաթը ա-թիեէեի նէշր իյլէմիշ տիր։

1850 սէնէսինտէ, Նիու-Եօրգ շէհ-րինին էն ազ զալէպելիքի օլան սօ-գագլարընտան պիրինտէ, քիչիւք պիր շամատան ֆապրիգասընընն եա-նընտա, պիր թիւթիւնճիւ տիւքքեա-նը վար իտի։ Պու տիւքքեանը իրի-ճէ, կիւզէլ, սիմասընտա պիր պիւ-յիւքիւք էսէրի միւշահէտէ օլու-նան, վէ զաեէթլէ թաթը վէ թէ-միզ սուրէթտէ միւքալէմէ իտէն պիր ատէմ իշլէթմէքտէ իտի։

Պու զաթ սապբգ ժէնէրալ, վէ հարպիեէ նազբրը, վէ բէեիսի հիւ-քիմէթ ժան Ավէծծանա իտի քի օլ վագբթ, կէչինմէք իչին եաբբագ սիկարալարը, վէ չէյնէեէճէք թիւ-թիւն սաթմագտա իտի. պու զա-թընն էն սատբգ միշթէրիսի քէնտի գօմշուսու օլան, վէ շամատան ֆապ-բիգասընը իշլէթմէքտէ պուլունան հէմշէհրիսի, Մօնթէվիտէօ, վէ Բօ-մա ճիւմհուրիյեէթի գահրամանը Կարիպալիի իտի։

Սէնէի մէգքիւր (1850) զարֆըն-տա Կարիպալիինին վէ Ավէծծանընն տօսթլարընտան պիրի օլուպ, ճէ-նօվա հիւքիւմէթի պահրիեէ նէզա-բէթի խբտմէթինտէ պուլունան պիր զապիթ, Նիու-Եօրգա վասբլ օլուպ, պէրտի զիեարէթ միւմանիլէյհիւմին նէզտինէ կիթտի։

Ժէնէրալ Ավէծծանընն մուախա-բէն պանա (մուխպիրէ) նազլ իյլէ-տիկինէ կէօրէ, միւմանիլէյհ ֆապ-բիգասընա կիթտիկինտէ, Կարի-պալիի, տիւքքեանընընն պիր քէօ-չէսինտէ, դօպարը սբզանմբշ օլտու-ղու հալտէ, ասբլմբշ օլան ֆիթիլ-լերի, եազ մումունուն իչինէ պաթը-բբպ, պունլարտան մում եաբմագ իլէ մէշղուլիտի։ Միւշարիլէյհ գահ-րաման պու հալինտէ զապիթ տօս-թունու կէօրտիկիւնտէ,

—Խօշ կէլտին, տէեու նիտա իյ-լէտի, սէնի կէօրմէմտէն զաեէթլէ մէճՈունում, վէ էլինի սբգմագ-տա իսթէր իսէմ տէ, ավֆ իտէր-սին, եազ մումու իլէ օղրաշմագտա օլմամ հասէպիյլէ, սէնին էլինի տէ քիրիյտեէճէկիմտէն, պու արգումտան վազ կէչմէկէ մէճպուրում...։ Ասբլ վագթընտա կէլտին, պէն տէ շիմտի գաֆամընը իչինտէ չօգտան պէրու-

էվիրիպ չէվիրիպ ապա հալլ իսէ-մէմ.քսէ օլտուղում ուլուժու պահ-րիեէեէ տայիր պիր մէսէլէեի հալլ իթաի իտիմ...։ Կարիպալտի պու-նու տէեէրէ.ք, տօսթունա հալլ իյ-լէտիկի մէսէլէնին նէ օլտուղունու, վէ նէ սուրէթլէ հալլ իյլէտիկլինի անլաթտրգտան սօնրա, ապու մէսէ-լէնին հալլինի չու էրիմիշ եաղ գու-եուսունուն ալթընտա պուլմուշ օլ-մամ թօհաֆ տէյի՛ղմի տիր—տէեու իլավէ իյլէտի—հէր նէ հալ իսէ, պէն արթըգ պու շամտանճըլըգ վէ մումճուլուգ սէնտաթքնտան օսան-տրմ, վէ ճանրմ եէնէ տէնիզ իս-զէրինտէ սէյեահաթ իյլէմէ.ք իս-թէօր, եէնէ պիրպիրիմիզէ եագ-լաշաճաղըզ տըր։»

Վէ ֆագաթ Կարիպալտի քէնտի իսթէկի իլէ ֆապրիգաթօր օլմուշ է-տի, նասըլ.քի 1848 հիւ.քիւմէթի ա-զասընտան Կոսսիէր տախի, հէման այնի վագըթտա, Նիու Եորգ գուր-պինտէ վագը Օթաթէն Այլընտտա չամանիա ֆապրիգաթօրու օլմուշ տուր։ Բիէմոն հիւ.քիւմէթինին հար-պիեէ նազըրը ժէնէրալ Տը լա Մար-թրա, Կարիպալտի, գարշըսընտա պուլունան օրտունուն գուվվէ-թի իլէ քէնտի մաեէթի մէվճու-տունուն գուվվէթի պէ.ինտէ.քի տէրէճէսիզ ֆարգա պագմաեարագ, սօն տագըգաեա գատար մուգա-վէմէթէ տէվամ իյլէմիշ օլտուղուն-տան, քէնտիսինէ ժէնէրալլըգ ըիւթ-պէսի իլէ պիր տէ մաաշ թախսիս իյլէմիշ իտի իսէ տէ, սօնրատան մաշըն իթասընտան իսթինա օլուն-տուղունտան, միւմահիլ.յհ Ամէրի-գաեա միթէվճճիհէն հարէ.քէթ իյլէմէ.ք իւզրէ, վաքորա բաքիպ օլ-մուշ, վէ Սան–Մարինոտա, հաեաթ-լարընա գարշը հիշ պիր միճաղաթ թէրթիպ օլունմամասը, վէ քէնտի-լերին սէրպէսթ պրագրամասը շար-թը իլէ, թէսլիմի սիլահ իյլէմիշ օ-լան արգատաշլարընա կէլինտի.քտէ, պունլար տա իտիլէն վատա վէ եէ-մինէ մուղաեիր օլարագ, էսիր մա-գամընտա սաղլանըլըպ Մանթուեա կէօնտէրիլմիշ, վէ օրատա տէհշէ-թամիզ զընտանլար իշինտէ հապս իտիլմիշ իտիլէր։ Վէնէտիկէ գար-շը իճրա իտիլէն հարէ.քէթի աս-քէրիեէտէն գաշըպ սաղ սէլիմ գուրթուլապիլմիշ օլանլար իսէ, պունլար տախի տիւշմէնին էլի-նէ տիւշուպ, հէվսիտէ գուրշու-նա տիզիտիլէր։ Մալիամ տիր քի, Կարիպալտի էօլիմտէն, ֆէվգէլա-տէ պիր քիսթախլըգա, եանի պին-լերճէ գաղա վէ պէլալար իշինտէն կէշերէ.ք, կիւնտիւզ սագլանբպ, վէ կիճէ իսէ Բավէննին պիւեիւ.ք Բ-էնեսընըն էթրաֆընտան եավաշեա-վաշ իլէրլէեիպ, գուրթուլմուշտուր։ Ու սէյեահաթը էնտաբընտա, միւ-մահիլ.յհ, վէֆատ իթմիշ օլան իլ.ք զէվճէսի Անդրթանրն նաշընը տա պրթընտա թաշրմագտա իտի։

Եօգարբտա պէեան օլունան միւ-լագաթտան պիր գաշ այ սօնրա, Կարիպալտի ֆապրիգաեր տա մում ճուլուղու տա պրագմրշ օլուպ, գուշ վէ թավուգ կիւպրէսի եիւ.քիւ պիր կէմի իլէ Բերուտան Զինէ սէյեահաթ իթմէ.քտէ իտի։ Մէզ-քիր սէֆինէէնին իշինտէ պուլունան կիւպրէ տախի Կարիպալտինին մարի ալուպ, միւմահիլ.յհ պու իլ.ք թէճ-ռիպէտէ բէ.ք իյի սուրէթտէ բարա գազանըզընտան, արթըգ իշի թիւճճարըզա տէօ.քիւպ վէ պիր չօգ տէֆալեր պէօյէճճէ Բէրուտան Զի-նէ կիւպրէ կէօթիրիւպ, ազ չօգ տէրվէ.ք ու սաման ճէմ իթտի.քտէն սօնրա, էվվատլարը իլէ պէրապէր Դարբէրաեա կիտիպ, օրատա ու-ֆագ պիր չիֆթլիք իշթիրա իյլէտի։ պու չիֆթլիկին սօնրատան գը.յմէ-թինին արթմասը, անճագ Կարի-պալտինին զայրէթի իլէ հաւսուլէ կէլէն թէզէ.յեիւտիւ վարիտաթը սաեէսինտէ տիր։

Զէյրտէ հիքեաեէ իսէճէկիմիզ վագը, պէլեաեէ.քի թարիխտէն օն սէնէ սօնրա, վուգու պուլմուշ տուր։

1861 սէնէսինտէ պիր ագշամ, սօն մուհարէպէնին զայլէէրինտէն պիր աղ բահաթլանմագ իւզրէ Դարբէրաեա կիթմիշ օլան տօսթլարը իլէ պէրապէր, Կարիպալտի լիզամէթ-կեահընընն էօնիւնտէ պուլունան ուֆագ պիր մէյտանլըգտա թօր օյնամագտա օլտուղու հալտէ, Սանտէնիալը պիր տէլիգանլը օլան չօ-պանը զաղալարը օթլաթմագտան կէթիրտի. միւմահիլ.յհ հայվանլա-ըը հէբսինի թանը, վէ պունլարը քեաֆֆէսինէ տէ խիմիր գօյմուշ օլուպ, հէբսինի տէ խիմիրի իլէ չաղըրը իտի. օեուն զաթէն պիթ-միշ օլտուղունտան միւմահիլ.յհ հայ-վանլարը կիճէեի կէչիրտի.քերի ա-խբրա կիրտիկինտէ, գուզուլար-տան պիրինին է.քսի.ք օլտուղունու կէօրէրէ.ք, չօպանա

—Գուզու նէ՞րէտէ, տէյու սիւալ իյլէտի։

—Էֆէնտիմ, գուզու զայպ օլ-տու. վէ հէր նէ գատար բէ.ք չօգ արատրմ իսէ տէ պուլամատրմ, տէտի չօպան ճէվապէն։

—Վահ, զէվալը հայվան, տէյու նիտա իյլէտի պունուն իւզէրինէ Կարիպալտի, կիճէ գուրթարա վէ սայիր բարալաեքճը հայվանլարա գուրպան կիտէճէ.ք տիր—վէ տօսթ-լարընա տէօնէրէ.ք — էֆէնտիլէր պիրէր սիկարա եագալըմտա, գալ-գըպ չու ղայպ օլան գուզուեու ա-բամաեա կիտէլիմ, պու գատար բիչի էրկէթտէ պիր գուզուեու պուլուրուզ, տէյու իլավէ իյլէտի։

Վագըթ զաթէն ագշամ օլուպ, կիճէնին գարանլըղը տէօրթ թա-բաֆը գալբամագտա օլտուղուն-տան, Գարբէրաա առասընտա պու-լունան օլ սիվրի գաեալարը իւզէ-րինէ չէզբպ լինմէ.ք, էկէր պէրա-պէրլէրինճէ ֆէնէրլէր ալմըշ օլմա-սալար, գազասըզ պիթէճէ.ք պիր չէյ տէյիլ իտի։ Կարիպալտինին տավէթի իւզէրինէ, ռապզդ Բիո-Կրանտէ, Մանթէվիտէօ, Բոմա, Վա-ըէզէ, Գալամաֆինի վէ Վոլթիրն զապիթանը քէնտի ժէնէրալլարը իլէ պէրապէր պիր գուզո՛ւ արամաեա չէզտըլար. վէ բէ.ք չօգ թէէհարրի իյլէտիլէր իսէ տէ, իզնի պիլէ պու-լամամագտա իտիլէր։ Կարիպալտի սէսինի զայպ օլան գուզունուն վալ-տէսինին սէսինէ պէնզէտէրէ.ք, մէ-լէմէ.քտէ, վէ ֆագաթ սէտասընին ագսընտան պուշգա հիշ պիր սէս իշիտէմէմէ.քտէ իտի։

Պիր սառթտան զիեաեէ վագըթ պէօյէճճէ եօրուլտուգտան սօնրա, արթըգ վագըթ կէչմիշ օլտուղուն-տան, Կարիպալտի արգատաշլարը-նա, պէլքի քէնտիլէրի պօշ եէրինէ օլ գատար հօրմուշ օրմասընտան տօլաեը թէէսսիֆ իտէրէ.ք։

—Արթըգ վաղ կէչմէլի, տէտի, էվվէ տէօնէլիմ, զալ՛մ հայվանլար զէվալը գուզուճաղը բարալամշ օրմալը տրրլար։

Պունուն իւզէրինէ չիֆթլիկէ տէօնտիւլէր։

Իրթէսի սապահ, հէր կիւն եարը կիճէտէն տէօրթ սաաթ սօնրա եա-նի տահա շափագ աթար աթմաղ միւմահիլ.յհին օտասընա կերմէկի միթատ իթմիշ օլան տօսթու, Կա-րիպալտինին պաշը ուճունա կէլտի-կինտէ, ժէնէրալ հալէտ ուեու-մագտա իտի. մէրգում չէ.քիկիպ, գաբունուն էօնիւնտէ.քի մէ.յտան-լըգա կիթտի վէ օրատա Կարիպալ-տինին հէր նէվ սիկարալարա թէր-ճիհ իյլէմէ.քտէ պուլունտուղու ու-զուն նիս սիկարալարընտան պիրինի եարըմ սաաթ գատար թիւթտիւ-տիւ.քտէն սօնրա, եինէ միւմահիլ.յ-հին օտասընա տէօնտիւ իսէ տէ թէ.քրար ժէնէրալըն ուեումագտա օրտուղունու կէօրէրէ.ք — Կարի-պալտի օրատատա օրտուղու կիպի Դարբէրատտա բէնտի չիֆթլիկին-տէ տախի—սապահլարը հէր քէս-տէն էվվէլ գալգտըղընտան, օ կիւն օլ գատար սեեումասը մէրգումուն պատիի թէճճիւպիւ օլտու իսէ տէ, պիր ուիկարա տահա եագըպ, եարըմ սաաթ տահա պէքլէմէկէ գարար վէրտի։

Ամտէթինտէ Կարիպալտի հալէտ ուեումագտա իտի։

Պու տէֆա արթըգ, մէրգումուն թէհամմիւլիւ գամաեարագ, ժէ-նէրալը ուեանտըրմագ իչին պիր աղ բաթրրթը չէգարտը։

Կարիպալտի հէման սըչրաեըպ, տօսթունա— Հէր քէս գալգը մը —տէյու սիւալ իյլէտի։

—Խայր ժէնէրալ, եալընըզ պէն գալգըմ։

—Բէ.ք է.յի, տէտի օլ վագըթ Կարիպալտի, գօլունու գարեօլանը ալթընա ուզատըպ, տիշարը պիր գուզու չէզարարագ—չաբուգ չու գուզուեու, անասընը եանընա կէօ-թիւր, զէվալը գօեուն քիմ պիլիր նասըլ աճը աճը մէյէեէրէ.ք, գու-զուճաղընը խթէմէ.քտէ տիր։

Միւմահիլ.յհ զանն իտէլսին քի էթտիկինտէն ութանմագտա, վէ պունու հիչ քիմսէնին պիրմէմէսինի խթէմէ.քտէ իտի։

Մացանը իւզէրինտէ պուլունան պիր գապը իչինտէ պիր աղ սիւտ պուլունմագտա իտի։

Ճէնուպի Ամէրիգատա օլ գա-տար զահմէթ ու մէշագգաթը, վէ զարուրէթ ու սէֆալէթի ապա ֆիւ-թուր իթմէեէրէ.ք կէչիրմիշ օլան Կարիպա՛լտի, Գօլսինի վիյլասընը ալ-մագ իչին, պինկէրճէ տաքէրլէրի պի-լէրէ.ք էօլիմէ կէօնտէրէն, վէ տա-հա նիչէ մուհարէպէլէրտէ օլ գա-տար կէօնիւլիւլէրին, վէ հաթթա պինէ.քիս քէնտի էօմրիւնիւ տագը-մամշ օլան Կարիպա՛լտի, ուֆագ պիր հայվանը աճըմագտա իտի, միւմահիլ.յհ, պիթիւն բէֆիգլերի ուեուտուգտան սօնրա, եալընըզ օլարագ եավաշճա խանէտէն չէգ-մըշ, գուզուեու սօղուգտան տօն-մուշ, վէ եարը էօրմիշ օլտուղու հալտէ պուլմուշ, վէ չաբուճաղ է-վէ կէթիրիպ, օնու սիտ իչիրիպ տօեուրմատան, վէ գարեօլասընն ալթընտա ըսրտրպ, ճանդթմատան, ուեումամշ իտի։

Մայիս 13 թարիխի Մասիստէ տէրճ իտիլմիշ օլան շու աթիտէ.քի Վան մէ.թուպունտա շայեանը տիգ-զաթ չէ.յէր պուլունտուղունտան, պազը ճիւմիէլէրինի հազֆ իլէ, այ-նէն տէրճ իտէրիզ։

. . . . . .

Արդ մօտ միոյ տարւոյ այն հրն-գամեայ պանդխտութենէս ծնն-դավայրս վերադառնալով, ճանա-պարհ ելնելուս Բասենէն որ մէկ-նեցայ՝ կեօքսի (Տուարծատատփ) եահէէ անուն Հայ և Քիւրդ խառն գիւղի մէջ երեք օր հիւր մնացի տեղացի աշակերտացս ստիպմամբ, երեկոյեան առեն գիւղի մէջ կը պտրաէինք, մի բարձր տանիքի վրայ ճերմակ մորուքով ծերունի մը տեսայ, ուզեցի իրեն քոշն ելնել որպէս զի իր ծերութեան մէջ տեսած բաներ պատմէր. քոշն ելնելուս դեռ չէի բարևեր, ա՛խ, գոչեց, վարժապե՛տ, մէյմ շիտակ նայէ այս դիմացի Խզխանէ գիւղի դիրքին, ջուրերուն և բոյսերուն. առանց բան մը հարցնելու ոկսեց իր ցաւերը պատմել. ասկէ քառա-սուն տարի առաջ յիսուն տան չափ Հայ գիւղ մը էինք, այժմ տան և հինգ տան չափ Քիւրտ են բնա-կեր, ո՛հ, կարծես թէ երազ է կը տեսնեմ. հառաչելով քիչ մը կանկ առաւ ու արտասուեց. քիչ մը մը-նալէն վերջ, ա՛խ, Ալի աղա, ախ՛, աչքերդ խաւարի, քառասուն տա-րի մեր անելով մեր կալուածներով չբաւականացա՞ր որ հիմա ալ մեր պապերու և իմ անուշիկ հօր խաչ-քարը տանելով ձիերուդ ախոռ շի-նեցիր, չվայելես՝ ասելով տանիքէն վար իջաւ և տուն գնաց։ Երեք օ-րէն վերջ Դոբալ գիւղ գնացի, ուր պատերազմի տաեն եօթն ամիս հիւր մնացած էի։

Ինչպէս որ Պ. Նկարագիր կը յի-շէ, ընդհանրապէս Խնուսի այլի և պըտղատու ծառեր տնկելու և ար-դիւնաւէտ լինելու մասին եթէ աշ-խատին տնկելու, օրինակ տալով ձմերուկ և բերգի պտղատու նորա-տունկ ծառեր որ այժմ պտուղ կուտան որ առաջ չկար. յիշեալ Դոբալ գիւղի Արժ. Տ. Աւետիս քա-հանան կը պատմէր թէ հայրս Խա-ղատարէ անուն ձորէն խաղողի որթ բերելով տնկեց և քանի մը տարի ևս պտուղը կերաւ, բայց Քիւրտե-րը քանդեցին, շատ լաւ այգիներ կը լինին եթէ Թողուն Քիւրտերը. այս լսելուս հետաքրքրաբար նայն ձորով ուղեցի Գարաչօպան երթալ. ձորին մէջ մայ և շիտակ մը դի-տեցի որ ժամանակով այգի եղեր է հոն, բայց ո՛ գիտէ հազարաւոր տարի անմշակ մնալով մանաւանդ մերձակայ գիւղացիներ երկրագոր-ծութեան պէտք եղած գործիք տանելով ամայի եղած է, ինչպէս որ մինչև ցարդ կը տանին. գտանք հոն խաղողի, տանձի, խնձորի և սալորի ծառերու նշաններն որ վայ-րենացած են, եթէ մշակող լինի, քանի մը տարիէն վերջ կարելի է գեղեցիկ այգի մը լինել, բայց թէ՛ Քիւրտերուն ձեռք լինելով և թէ այգւոյ ու ծառատունկի զգացում չունենալնուն այնպէս խոպան թո-ղացած են, այժմերին ցորեն և գա-րի ցանելու միայն են առած, մա-նաւանդ Պուլանըքի գիւղեր՝ որ եր-բէք ծառատունկ մը չունին, գէթ ամարան տօթին փոքր ինչ հովան-եաց տակ նստելով զովանան. այս մասին Պ. Նկարագիր տեղեկութիւն տալուն աւելորդ է մեր գրել. ի հարկէ այն տեղուանք պատահած ժամանակին հարկ եղած օգտակար խորհուրդներն ևս աւանդած է ի-րենց, և կը յուսամ որ նորա քաջ խորհրդով այսուհետև հեռամուտ պիտի լինին, քանզի ձմերուկ ցա-նելն ևս նորա պէս բարի մարդոց համոզմամբ յառաջ եկած է. ու-րեմն կեցցեն միշտ այնպիսի հայրե-նասէր անձինք որ հայրենեաց ա-պագայ յառաջադիմութեան համար զոհելով անձնական շահերնին, եր-կար ժամանակ մեծ նեղութեամբ խորհելով և գրելով՝ գաւառացի և գիւղացի ազգայնոց ուշադրութիւն կը հրաւիրեն։ Այո՛, կեցցեն նոքա և անպակաս լինին Հայոց տունե-րէն։

Երկրին ազնուութեան հետ բնակ-չաց ընկերական կեանքն ևս ազնիւ է. մի անաւեր սովորութիւն միայն ունին որոյ հետեւանքն ևս մեծ վնաս ունի ազգութեան, ինչպէս ունեցեր է միշտ. այն է՝ աղջկանց ստակով ծախուիլը որ տեղացիք Խալան կ'անուանեն. թէև այս դէշ սովորութիւնը Վանայ գիւղերու մէջ ևս կը գտնուի. բայց խիստ քիչ զնով, այն ևս վերջանալու վրայ է. իսկ Խնուսի և շրջակայ գաւառնե-րուն մէջ օր քան զօր կը սաստկա-նայ և կը բարձրանայ գիները. եթէ աւուր պարէնի կարօտ ընտանիք մը իրարու եռեւէն հասած և տարիքն անցուցած տասն հատ աղջիկ ունե-նայ և օրերով անուշաղ մնացած լինին, թէ որ մէկը անոր ամենա-գեղ աղջիկը կին ուզելու լինի, պէտք է որ նախ քանի մը միջնորդ ղրկէ որ քանի մը գովասանք կար-դան աղային և տան՝ ասելով թէ այս ինչ աղջիկդ տուր այն տղային. առաջին անգամ նաղ և տուզ ա-նելով հազիւ թէ կ'ասէ կուտամ, բայց այսչափ ոսկի և այսքան կար-ուած հագուստ կ'ուզեմ հա՛ ըսե-լով, գրեթէ հարիւր ոսկիէն աւելի բան կը պահանջէ։ Վասն զի երեք տեսակ տուգանք կայ. Ա. արէկը-ը՝ն (հա ըսելը). Բ. հատ ու կտուր (բոլոր սատակ և հագուստ ուզելուն վերջ տալն). Գ. հարս տարած օր տան միջի երեւելի և պատուաւոր ընտանեաց առանձին առանձին նը-ւէրները որ իրենց հաւնածով պիտի լինի և մեծագին. ասոնք հոգալէն վերջ, այն օր որ հարսանիք պիտի լինի, մի կամ երկու օր առաջ Աղ-ուէսը պարէպուգ հետ կը ղրկուի (մարդ մը կը ղրկուի փեսայի տու-նէն թէ այս ինչ ժամուն հարսանիք պիտի սկսի և մարդիկ պիտի գան հարս տանելու, անոր Աղուէս կ'ա-սեն. իսկ հետն ունեցած մի եզ կամ քանի մը ոչխարներ որ պարէ-պուգ կ'ասուի՝ քրդերէն է, այս-ինքն հարսի դէմ), որոշեալ ժա-մուն խուռն բազմութեամբ հարսի տուն կը լցուին փեսայի և հարսի կողմէն հարսանիք հրաւիրեալները, որ փեսայի տունէն եկած խորով-ուով և օղիով ուրախութիւն անեն. այս միջոցիս հարսի տիրոջ որոտումն ու գոչումն տուն կը լեցնէ՝ ամեն բանին պատճառ դնելով հազարա-ւոր տեսակ անարգալից խօսքեր կուտայ նոր խնամին թէ չուխայէ շալվարը նեղ է, հինգ կանգնոց չէ, շատ զարդարանք չունի վրան ևն. այսպիսի պատճառներ մէջ բերե-լով՝ չեմ տար աղջիկս կ'ըսէ և քանի ձայն ունի կը պօռայ. միտ.ք բանին քանի մը ոսկի ևս աւելի առնելն է. մէջտեղ գանուողները անուշի կա-պելով 2–3 ոսկի ալ կ'առնեն, ապա հանդերձ կ'օրհնուի որ փեսան զբր-կած է հարսին։

Ա-ե-ոյ- Ց. Շէրպէեան
(Տէվ-դ)

ՆԷՎ ԻՅԷ

Ամէրիկեան լրագիրները հա-ղորդում են, որ մի քանի տարի առաջ, Վաշիգտօնցի մի երիտասարդ գիտնական, միստէր Կուշինգ, Մեկսիկա գնաց մեկսիկական Ու-էբլօ նահանգի հնդիկներու լեզուն և բարքերը ուսումնասիրելու հա-մար թէպէտ նրան հնդիկները բա-րեկամաբար ընդունեցին, բայց հաստատապէս հրաժարվեցին և որ է տեղեկութիւն օտարազգուն։ Տեսնելով որ իր ջանքերը իզուր են անցնում, երիտասարդ գիտնականը հերոսաբար վճռեց ինքն էլ հնդ-կացի դարնալ։ Նա ծանօթացաւ հնդկացիների մէկ առաջնորդի հետ, որը պատրաստականութիւն յայտնեց իր որդու պէս ընդունել նրան իր ընտանիքում։ Այդ պատ-ճառով նա ստիպուած էր հնդիկ-ների շոր հագնել և իւրացնել հնդկացիների ընտանեկան և այլ ծէսերը, այս պատճառով նա կա-րողացաւ կատարելապէս ուսում-նասիրել այդ ցեղի լեզուն, սրբա-զան բանաստեղծութիւնը և կրօ-նական ծիսակատարութիւնը. Հնդ-կական ցեղի զինուորական առաջ-նորդ ընտրվելուց յետոյ միայն, նա Վաշիգտօն վերադարձաւ։ Այ-ժմ նա Ամերիկական լրագիրնե-րում հաղորդում է, որ այդ ցեղը բաղկացած է 1.600 մարդկանցից և կառավարում է երեսուն անդամ-ներից բաղկացած մէկ խորհրդով. այդ խորհրդի ձեռքումն է ցեղի թէ զինուորական, թէ քաղաքական և թէ հոգևոր իշխանութիւնը։ Պուէբլօի հնդկացիները բնակվում են լեռների այրերում և շատ խա-ղաղ յարաբերութիւններ ունեն մի-մեանց հետ։ Հետաքրքիր տեղե-կութիւնների թուում, Կուշինգ հա-ղորդում է, որ այդ հնդկացինե-րի կրօնական գլխաւոր օրէնքների համեմատ, հնդկացիները պարտա-ւոր են ցածր խօսել և երբէ.ք մի-մեանց չը խփել։ Կուշինգ չորս տարի մնաց այդ ցեղի մէջ, և այդ ժամանակամիջոցում նա երբէ.ք կռիւ չէ տեսել և լացի ձայն չէ լսել։

(Մշակ)

ԻԽԹԱՐ

Համպուրկ բիանգօսունուն 282 ինն. ճի քէշիտէսի հազիրան 2/14 տէ վուգու պուլմուշ օլուպ, թարաֆըմզա վասըլ օլան լիսթատա, թարաֆըմզդան ասթըլան պիլէթլէրտէն ախիտէքի նիւմէրօլարա իգրամիւէ իսապէթ իթմիշ օլտուղու կէօրիլմիշ տիւր.

Նօ. 23,505, 23,539, 23,580, 36,107, 36,216, 36,288, 54,346, 54,349, 54,357, 54,534, 80,047, 80,090։

Իշպու նիւմէրօլարը հավի օլան պիլէթլէր եէտլէրինտէ պուլունան ղէվաթը, գազանտըգլարը մէպլաղը ալմագ իւզրէ, մաղազամըզա տավէթ իտէրիզ։

Հազիրան 3/15տէ վուգու պուլան բիանգօտա գազանան նիւմէրօլարը՝ լիստատը տախի էօնիմիւզտէքի բէնչէնպիհ կիւնքի բօստա իլէ ալընաճագ տը։

Գալաթատա Գօմիսիօն խանը գարշըսընտա Ն. 9
Սարրաֆ
Ղ. Փ. Զօբոբեան

ԻԼԱՆԱԹ

Պուլղար տաղը մատէնի հասըլթընտան, ալթուն իլէ մախլութ էղի ալթը պին քիւսուր եէնի տիրէմ սիմին էսմանը, լիրայի Օսմանի եիւզ ղրուշա օլարագ բէշինէն ախղ ու իսթիհսալ գըլընմագ իւզրէ պիլ միւզայիտէ ֆիրուխթի մուգարրէր օլտուղունտան, վէ շէհրի հազիրանը ենունճու բէնճէմպիհ կիւնիւ սաաթ ոգուզտա գարարը գաթիսի վիրիլէճէկինտէն, մէզգիւր սիմ վէ ալթունուն իչթիրասընա թալիպ օլանլարը եէվմի մէզգիւրէ տէկին մայիեէ խաղինէսի իթթիսալինտէքի թիճարէթ վէ զիրաաթ վէ օրման վէ մէատին նէզարէթի ճէրիլէսի տայիրէսինտէ օրման վէ մէատին մէճլիսինէ միւրաճաաթ իլէմէլէրի իլան օլունուր։

98, Հազիրան 7

Մաթպաիր ամիրէ վէ տէվայիրի միւթէֆէրրուատ իշին, պիր սէնէ զարֆընտա ալընաճագ մուայիէնաթը լէհմիէնին գարարը գաթիսի վիրիլմէք իւզրէ, իթասընա թալիպ օլանլարը իշպու հազիրանը բումի. նին ալթընճը բազար վէ սոգուզունճու չարշէմպիհ վէ ենունճու բէնճէմպիհ կիւնէրի սաաթ օնա գատար խազինէյի խասսայի շահնէտէ պուլունմալէրի։

98, Հազիրան 3 2—3

ԻՍԿԷՆՏԷՐՈՒՆՏԱ

ՑԱԿՈԲ ՔԷՇԻՇԵԱՆ
ՎԷ ՍՈՂՈՄՈՆ ՆԱՐԻՆԵԱՆ

ՇԻՐԲԷԹԻ

Միւմանիէ յհիւմ էֆէնտիլէր շէհրի մէզգիւրտէ տէնկ գամիսիօնճուլուղուլը իշթիրաք իթմէքտէ օլուպ, վաքօրա մալ եիւրէմէք, վէ կէրէք պունլարը կէօմրիւքճէ իշլէրինի թէավիյէ իլմէք, կէրէք գաթըրը վասվասըլը անատօլունուն հէր արաֆընա մալ եօլամագ խուսուսլարընտա էսհէր ճիհէթի միշիմէրիլէրին մէնաֆիինի կէօղէթմէքտէ օլտուղլարընտան, Իսկէնտէրունճա իշլէրինի քէնտիլէրէ հէվալէ էյլէեէն զէվաթը հէր հայտէ մէմնուն օլմալարընա չալըճաղլար տը։

ՔԻՆԱ ԳԱԼԻՊԷԱԹԱ

Եալընը Գըզրը գոմանդարլիսը

Բէրբիպ օլանմաշ չէրէլ բէնգէնա շրջանը

ԲԷԿ ԹԷՔՍՍԻՐԼԻ, ՎԷ ԼԷԶԻԶ, ՎԷ ԳՈՒՎԷԹ ՎԻՐԻՃԻ ՏԻՐ

Սըթմատան վէ գան ազըղընտան, վէ սինիր գայիֆլիկինտէն նէչէթ իտէն խասթալըգլար իշին բէք միֆիա տիր։

Մէզգիւր շարապ ատամին իշթահընը աչըպ եիւգիւնէ բէնը կէթիրիր, վէ տոտաղլարընա գըրմըզըլըգ վերիր. վէ քէգալիք վիճուտ տինճլիք վէ խաֆիֆլիք, վէ ֆիքրէ տախի պէրրաղլըգ վէ աչըղլըգ քէսպ իթտիրիր։

Մէզգիւր շարապ Գալաթատա քէօրրիւ պաշընտա վաղը Մէհէմմէտ-Ալի-բաշա խանընտա Ամէրիգա էֆզախանէսինտէ, վէ Իսթանպօլտա տախի Պաղչէ գարուսունտա Գասապեան էֆզա մաղազասընտա պուլունմագտա տը։

Մարգար Վ. Պէլէյէճեան

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Ա. Ա. ՍՈՒՐԲԻՆԵԱՆ ԷՖԷՆՏԻՆԻՆ

Իսթանպօլ, Ալաճա համամ, Բէրբէնճիլէր ֆաբրիսա Ն. 14

ՊԱԳԱԼԻՑԷ, ՎԷ ԷՎՐՕԲԱ ԻԶԿԻԼԷՐԻ ՄԱՂԱԶԱՍԸ

ՍԻՆԳԼԷՌ ՍԱՊՈՒՆՈՒ

Ինկիլթէրրալը մէշհուր քիմեաքէր տոգթէօր Սինգլէրին իճատքէրտէսի օլան մէզգիւր սապուն, կէրէք սըճագ վէ կէրէք սօղուգ սու իչինտէ քէօբիւրիւպ, չամաշըրլարը ասլա էսկիթմէքսիզին թէմիզլէր. պաչգա սապունլարտան զիեատէ գուրու օլտուղունտան, մէզգիւր սապունուն պիր օգդասը, տիկէր սապունլարըն իւչ օգդասընը եէրինի թութմագտա տը։ Իչինտէ ասլա զարարը մատտէլէր պուլունմատըղը կիպի, չամաշըրլարը տա չիւրիւթմէտիկին. տէն, մէզգիւր սապուն իսթիմալ օլունտուգտա, պիր սէնէտէ էսկիեէճէք չամաշըրլար, իքի սէնէ տաեանըրլար։

Սինգլէր սապունու գուլլանըլտըղընտա, խանէլէրտէն չամաշը բաթրըսը տա գալգաճագ տը, չիւնքի իշպու սապուն զահմէթի ղաեէթ գօլայլատը, շէօյլէ քի, չամաշըրլարը սըճագ սու իչինտէ գայնաթմագ, պուղատաեա գօյմագ վէ սայիրէ կիպի չէյլերէ իհթիեաճ գալմագ։

Սինգլէր սապունու ֆանէլլարը ասլա սէրթլէթմէքսիզին թէմիզլէր, վէ իրէքտէն մաամուլ էշեանդն տա բարլագլըղը դայպ իթմէզ։

ՍՈՒՐԲԷԹԻ ԻՍԹԻՄԱԼԸ

Մէզգիւր սապունտան պիր գալըպ տիլիմ տիլիմ քէսիպ, գայնար սու իչինէ գօեարագ հալ իթմէլի տիր, թա քի սապուն սուեուն իչինտէ քեամիլէն էրիսին, պատէհու պիր գազանը իչինէ տէօրթ գօվա սօղուգ վէ եախօտ — չամաշըրլար բէք քիրլի իսկ — սըճագ թաթը սու տոլտուրուպ, մէզգիւր սապունու գայնար սուեու պու գազանը իչինէ տոլտուրմալը, վէ քիրլի չամաշըրլարը տախի պու գազանը իչինէ թէմամիյէ պաթըրարագ, պիր կիճէ էօյլէճէ պրագմալը տը. վէ իրթէսի սապահ չամաշըրլարը օ սուեուն իչինտ չիթիլմէլի վէ խիճէ սըգտրգտան սօնրա, իքի եախօտ իւչ տէֆա թէմիզ թէմիզ սօղուգ սուտան կէչիրմէլի թա քի սապուն տէֆ օլսուն. պու հալտէ մէզգիւր շամաշըրլար քեամիլէն գար կիպի պէեազլանըրլար։ Քիրլի չամաշըրլարը սապունու սուեուն իչինտէն չըգարտրգտան սօնրա, մէզգիւր սուեու տէօբիւպ տէ գայ իթմէլի տիր, պունուն իչինէ տէ պօեալը չամաշըրլարը 4-5 սաաթ պրագըլըղը, վէ սօնրա եինէ եօգարտա թաարիֆ օլունան վէճ իւզրէ եըգանըլտըղը հալտէ, մէզգիւր չամաշըրլար տա բէք ալէա սուբէթտէ թէմիզէնիրլէր։

Մէզգիւր սապունուն կէրէք թանէ իլէ վէ կէրէք թօբտան սաթըշը իչին, Հայկական Վաճառատուն մաղազասը մագարը թախտս գըլընմը, վէ պու խուսուսա ումումի աճէնթօսու իլէ պիր մուգավէլէ ադտ խտիմիշ օլտուղունտան, Տէրիսաատէթ վէ պիլատը սէլէսէ, վէ Անատօլունուն հէր թաբաֆընտան մէզգիւր մաղազաեա միւրաճաաթա միւսաբաաթ իտիմէլի տիր։

Մէզգիւր մաղազատա ալէա կիրիտ սապունլարը, վէ սայիր հէր նէվ սապունլար, նէֆիս սիեահ խավեար, Դայսէրիեէնին էվ բաստըրմասը, խալիս վէ գօդուսուզ սիպիր եաղը, նէվ պէ նէվ սբարմաչէթ մումլարը, Բիօ վէ Մարթինիք գահվէլէրի, Թրէսթէ, վէ Հօլանտա չէքէրլէրի, վէ Ֆրանսանը քէլէչ չէքէրի, Նաբօլի վէ Ճենօվա մարաեանա վէ չէհրիեէլէրի, Մալթա վէ Մարսիլեա բաթաթէսլէրի, եէրլի վէ Ֆիլէմէնկ բէյնիրլէրի, Միլան եաղը, քօլա, Մըսըր, Իթալեա վէ Ինկիլիզ բիրինճլէրի, ֆասուլեա, զէյթուն եաղը, չիվիտ, վէ սայիրէ պուլունուր։

Մէզգիւր մաղազանը մէպտէսի «ազ գազանըպ, չօգ սաթմագ, վէ սաթըշը քէսրէթինտէն իսթիֆատէ իթմէք տիր։ Թարթըլար վէ էմթաանը ճինսինճէ ասլա հիյլէքեարլըղա իրթիքեապ լտիմէտիկինէ հէր քէս պիթթէրիւպէ իգնա օլմուշտուր։ Սաթըն ալընան մալլար, մաղազանը համալարը վաբթասըյա նագլ իտիլիքտէ, ուճագ պիր նագլիեէ իւճրէթի ալընմագտա տը. թահրիրէն վէրիլէն սիքարըլար, վագթիյէ վէ տիգգաթը թամամ իւզրէ իճրա իտիլիպ, մահէլինէ իրսալ օլունուրլար։ Քէնտի խրատմէթքեարլարը վէ եախօտ տիկէր պիրիսինին վասթասըյա սիքարըլ վէրէնլերէ, վէրիլէն էմթաաեը, վէ մուգապիլէն ալընան մէպլաղը միւպէյեին պիրէր բուսուլա կէօնտէրիլիր։

Մէզգիւր մաղազատա Ֆրանսատան խասսէթէն ճէլպ օլունմուշ Շամբանեա, Մալակա Սէնթ-Իմիլիոն, Մէտօք շարապլարը, վէ սայիր հէր նէվնէֆիս շարապլար, ճինս ճինս գօնեագլար, ամէա, մէնթա, քիւրասօա, իքսիրլէր, գութուլար իչինտէ սարտէլա, Լիօն չէհրինին սալամին նամ մէշհուր սուճուղու վէ ֆօմ պալըգլարը, Իվրօբանըն չիչէլէր իչինտէ սագլամըշ նէֆիս թիւրլու թուրշուլարը, թուզլու սու իչինտէ սագլանմըշ թազէ ֆասուլեա, եէշիլ զէյթուն, պէզէլեա, վէ չիչէլէր իչինտէ տօմաթէս վէ սայիրէ տէ պուլունուր։

Պազըրար պիզիմ ֆիեաթլարըմըզը պիր անը պէհա պուլմագտա օլտուգլարընտան, պու զաթլարա խապէր վէրիրիզ քի, մաղազամըզտա ֆէնա մալի իյի մալ եէրինէ սաթմագ, էքսիք թարթմագ վէ սայիր պունէվհիյէքեարլըգլարա իրթիքեապ օլունմամագտա, վէ պինանէն ալէյհ ֆէնա մալ իյի մաթա եէրինէ ուճուզ ֆիեաթ իլէ վէրիլիպ տէ, քիմսէ իզֆալ իտիմէմէքտէ տիր։ Ուճուզճուլուգ խուսուսունտա, մաղազամըզ իլէ հիչ պիր մաղազա բէգապէթ իթմէմէքտէ տիր, վէ իտէմէզ։

ԲԱՐԼԱՏԸՃԸ ՍՈՒ

Մէզգիւր նէվիճատ սու, չիչէլէր իչինտէ պուլունմագտա օլուպ, պագըրտան վէ բիրինճտէն մամուլ էշեալարը քիրինի իքի տագրգա իչինտէ թէմիզլէմէքտէ վէ օնլարա ֆէվգէլատէ պիր բարլագլըգ վէրմէքտէ տիր։

Իշպու բարլատըճը սու տախի Ալաճա համամընտա Բէրբէնճիլէր գաբուսունտա Ն. 14 Հայկական Վաճառատունտա ֆիրուխթ օլունմագտա տը։

ԲԱԶԱՐԼԸՂ ԵՕԳ—ՍԱԹԸՇԼԱՐ ԲԷՇԻՆ

ԷՃԶԱԽԱՆԷԻ ԻՍՊԻԶԱՐԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ

Իսթանպօլտա Պաղչէ-գաբուսունտա, Էմթաա կէօմրիւկիւ գարշուսընտա քիւշատ էյլէտիկիմիզ 43 նիւմէրօլու էֆզախանէմիզ իշին քեաֆիֆէյի իլաճլարըմըզը Էվրօբատան հէնուզ ճէլպ էյլէմիշ օլուպ-քեաֆիֆէի իսթիհզարամըմըզը տախի, տիգդաթը թամամ իլէ հազրլամըշ օլտուղումըզը տօգթօր էֆէնտիլէրէ վէ միւթէպէր էհալիմիզէ իլան իտէրիզ։

Մէվսիմ իգթիզասընճա, պաղը եաղը իսթիսալ իթմէքտէ օլան զէվաթա, գարըշըզ վէ պօղուլմուշ եաղլարտան իճթինապ իթմէք իսթէտիքլէրինտէ, հէնուզ կէթիրթմիշ օլտուղումուզ Բէյթէրմօլէր ֆապրիգասընը հալիս մօրինօ պոլըզը ճէկէրինին եաղընտան իշթիրա իթմէէրինի խալիսանէ պէեան իտէրիզ։

Իլաճլարըն եաբլմասընա ֆէվգէլատէ տիգդաթ օլունմագտա օլտուղու կիպի, ֆիյաթճա տախի, իտարէ իտէպիլէ ճէկինտէն զիյատէ թալէպ իթմէմէի քէնտիմիզէ մէսլէք իթթիխազ իթմիշ օլաուղումուզտան, թէչրիճ իտէն մուշթերիլերին մէճմուն գալաճագլարը պի իշթիպաճ տը։

Էֆզախանէմիզէ, մէմլէքէթիմիզին էն միւթէպէր զօգթօրլարընտան, տօգթօր Պ. Թիւրապեան էֆէնտի տէվամ իթմէքտէ օլուպ, բազար կիւնէրինտէն մասատա, հէր կիւն սաաթ 6տան 9ա գատար հասթալարընա պագմագտա տը, վէ կէօզ, գուլագ թապիպի տօգթօր Գուսթաֆիրիս տախի հէր կիւն հասթալարընը սաաթ 7½տան 9ա գատար գապալ իթմէքտէ օլուպ, սայիր միւթէպէր տօգթօրլարտան տախի տէվամ իտէնլէր վար տը։

Յ. ԻՍՊԻԶԷՐԵԱՆ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ԺՈՂՈՎՐԴԵԱՆ

ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ

ԻմբաէրուԹիամբ

ՏՕՔԹՕՐ ԻԻԹԻՃԵԱՆԻ

Աշխէրբ Օսմանեան և Գալլոյ բժշկական ճեմարանաց

Բժշկ Մալբէբէի Կոյս. Հիւանդասոյն

ՑԱՌԱՋԱԲԱՆ

Վեց տարիէ ի վեր մայրաքաղաքս մեկնած, մեր բազմաթիւ բարեկամներէ հեռի կը գտնուէինք, այս օրերս կրկին մայրաքաղաքս դառնալով, կողջունենք մեր բարեկամներն և մեծարգոյ հասարակութիւնն, այս առաջին աշխատութեամբ օգտակար ծառայութիւն մ'ընելու նպատակաւ։

Գին՝ սոյն առաջին հատորին է 2 ղրշ. որոյ մէկ մասը Հայոց հեռաց և Միացեալ Ընկերութեանց աշակերտաց յատկացուցած բլլլոշնիս, ով որ մէկ օրինակ ծախու առնէ, ոչ միայն գրականութեան յառաջդիմութեան, այլ այն օգտակար և աղգաշէն Ընկերութեանց նպաստած պիտի բլլայ. զի որոշած եմք ամեն հարիւր օրինակ ծախուածէն, 10 ական օրինակ, վերոյիշեալ երկու Ընկերութեանց դպրոցներու աշակերտաց նուիրել։

կը գտնուի բոլոր Հայ գրավաճառաց քով, եկեղեցեաց բանկալներն և կեդրոնատեղին, որ է

Կ. Գալիս Հիսար-Տիպի թիւ 109։

Տօքթօր Ի-Ի-ճեան

1882 Յունիս

ԱԶԴ

Տօքթօր Իւթիւճեան՝ կը ծանուցանէ Արգոյ հասարակութեան, թէ, ամեն իրեն դիմող հիւանդները պիտի դարմանէ, իր տունն, որ է Կոստանդնուպոլիս, Գուսգափու-Հիսարտիպի թիւ 109, ամեն առաւօտ, մինչև ժամը 1ն, և ամեն Երկուշաբթի, Երեքշաբթի, Հինգշաբթի և Շաբաթ օրերը, ժամը 8էն մինչև 11։ Իսկ պատուաստի համար, բաց ի կիւրակէէ, ամեն օր ժամին 2էն մինչև 10ն ամեն ոք կրնայ պատուաստիլ։

ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ

ԵՒ

ԳԻՒՏԵՐՈՒ ՅՈՒՌԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՆԱՑ ԺԱՄԱՆԱԿԷՆ ՄԻՆՉԵՒ ԱՑՍՕՐ

—

ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Մ. Մոմոբեան

Իրմէ վէ թարիխէ տայիր օրան պու միֆիա քիթապ, եիւգ ալթմըշ սահիֆէտէն իսպարէթ օլուպ, վէ Իզմիրտէ Տէտէեան Թապխանէսինտէ կիւզէլճէ թապ խտիմիշ օլտուղու հալտէ, կէրէք Իսթանպօլտա Մահմուտ բաշա եօղուշունտա վագը 239 նիւմէրօլու Զէնճիրճեան էֆէնտի ալիւքքեանընտա, վէ կէրէք սայիր քիթապճը տիւքքեանլարընտա 10ար ղուրուշա սաթըմագտա տը։

Մամուրեան էֆէնտի քէնտի գալէմիյլէ տայիմա միլլէթիմիզա խբտէթ իթմէք քտէ օլտուղունտան կէրէք սայիր էսէրլէրինի, վէ կէրէք պու էսէրինի չօգլար օգուտլուգ, խթիֆատէ իթմէլէրինի, տա վէթ վէ նասիհաթ իտէրիզ։

ՏՕԳԹՕՐ

ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Տօգթէօրու միւմանիէ յհ, եալընը Գըզրէնկի իլլէթի, վէ պէտ սօուգլուղու, վէ ումումի ալաթ թէնասիլիյէ (ծննդական գործարանք), վէ իտրար եօլարընա տայիր խասթալըգլարա տիւշլարընը, էմրի թէտավիլէրին պագմագտա տը։

Տօգթօր Ճէլալեան էֆէնտի սապգը վէճճ իւզրէ, հէր կիւն սաաթ 4էն 10ա գատար, Պաղչէ-գարուսունտա, Համիտիյէ թիւրպէսի սրբասընտա, Սինանեան Վիչէն էֆէնտինին Իրի Դ. Բոուլոնի թէտմիյէ օրան 32 նիւմէրօլու էճզախանէսինտէ խասթալար գապալ իթտիկի կիպի բազար կիւնէրի տախի, Պէյօղլուտա, Աղա ճամիսինտէ, Սանղըզ-աղաճը ճատտէսինտէ, Ղնիւմէրօլու քէնտի խանէսինտէ քէզալիք մէրիզոնը գապալ իթմէքտէ տիր։

ՄՈՒԱՑԷՆԷՑԻ ԽԱՍԹԷԿԵԱՆ

ՏՕՔԹԷՕՐ ՇՈՒԱՐՑ

Էօյլէրէ, եօղ սոնա ալաֆ. սաաթ 4 ի գարար

40-Պիւյիւք Հէնտէք սօգաղը-40

Տօքթէօրիւ միւմանիէ յհին գապինէսինտէ, հէր նէվի հավա պօշալաբճը, վէ նէֆէս եօլարընա էնվայլը էճզա պուխարլարը իւֆլէմէկէ մոխտուս ալէթլեր մէվճուտ օլուպ, ագ ճիկէր վէ պօղազ վէ պուրուն խասթալըգլարընա խուսուսի օլարագ պագտըղը կիպի, էլէքթրիք ալէթլէրիյլէ իճրա օլունան էնդամ հէր նէվի թէտավիյի եարէկի կէօբիւզ վէ նէզլէ, վէ գանաճա էօքսիրիւք, վէ տիֆիֆ վէ եէլ վէ սինիր խասթալըգլարը վէ քէօթրիմիւք վէ սարա կիլլէթլերին թապիպի խուսուստիր։

Քէզա, կիզլի խասթալըգլարը ղայիֆիւք վէ ղայրիհիւմ։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԵՎՐՕԲԱ ՖՕՐՏԱԼԱԲԸ

Բարիս, 19 յունիս

Ֆրանսըզ ֆոնտսու 3%	81-
» » 5%	114-50
Լոհամը Ումումիէ աչըլար	12-05
» » գարանտր	11-90
1865 Իսթիդրաղը	-
1869 »	64-
1873 »	59-
Ռումէլի չըմէնտը. Թահվիլա.	53-
Օսմանլը Պանգասը	745-
Գրէտի Լիոնէ	701 25
Ռուս ֆոնտսու 5% (1877	-
Ռուսիանըն Շարք իսթիդրաղը	-
Իթալիա ֆոնտսու	89-75
Մըսրը իսթիդ. պիրլէշմիշ	285-
Իսբանեա խարիճի իսթիդրաղը	23-1/4
Դամպիօ Լոնտրա իւզրէրինէ	25-16

Բարիս, (Պուլվար) 19 յունիս

Ֆրանսըզ ֆոնտսու 5%	114-77½
Լոհամը Ումումիէ	12-07½

Լոնտրա 19 յունիս

Ինկիլիզ գոնսոլիտ	100-3/8
Լոհամը Ումումիէ աչըլար	12-
» » գարանտր	11-3/4
1865 Իսթիդրաղը	14-½
1869 »	13-
1871 »	59-½
1872 (Գոնտու Թէզգոր)	24-
1873 »	11-7/8
Տէվլէթի Ամիէնին 1877 իսթիդ. բաղը	69-½
Օսմանլը Պանգասը	19-3/4
Ռուսիա իսթիդրաղը 1873	82-½
Մըսրը իսթիդրաղը պիրլէշմիշ	57-1/8
» իմթիեազը (չըմէնտը.)	77-
Տաիրա սանիէ	56-½
Մըսրը Բոչիտ իսթիդրաղը	77-½
1877 Մաճարիսթան էսհամ	102-¼
Դամպիօ Բարիզ	-

Վիէննա, 19 յունիս

Լոնտրա իւզրէրինէ գամպիա	120-30
Ռումէլի տէմիր եօլ թահվիլաթը	26-70

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՏԱԼԱԲԸ

Էսհ. Ումմ. յունիս 7 ագշմ. գր.	15-
» » յունիս 8 սպհ. աչ.	15-
» » Էն եիւքսէք	-
» » Էն աշաղը	-
» » Սաաթ 5 տէ	15-
1863 Իսթիդ. (Մուքօն) 6% ֆ.	
1865 » » 6% ֆ.	7
1869 » (Բինար) 6% ֆ.	6
1872 » (Պոն տու Թրէզոր	5
1873 » (Բինար) 6% ֆ.	6
Ռումէլի չըմէնտրֆէր	
Բէքոր	ղուրուշ
Հէվալէնդ	»
Ագչէ ֆայիզի	%

ԱԳՈՒՕՆԱԼԱՐ ՖԻՏԱԹԸ

Գրէտի ժէնէրալ 6%	
Սօսիէթէ ժէն 6%	
Իսթանպոլ Պանգասը	
Սօսիէթէ Օթօման	
Թրամվայ 5%	34
Լավրիօմ (մատէն)	17

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշտան	2
Ինկիլիզ լիրասը	11
Ֆրանսըզ ալթունու	9
Բօլ	5
Գրիմից ալթունու	5
Պէեազ մէճիտիյէ	10
Մէթալիք	20
Պէշլիք	21
Ալթընըզ	15
Պազըր	70
Գարպոն գայիմէսի գարիք	10

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Էն եիւքսէք	10
Էն աշաղը	10
Սաաթ 5 տէ	10

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ ԳԱՐԱԳԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ